

Նարուէոնի դէմ մեքենայած խեցեվը-
ճիւղն ալ կրցաւ արգիլել որ կայսրու-
թիւնն նորէն չկանգնի . և սակայն , որ-
չափ հեռու ենք այն որոշուած մեծա-
մեծ խնդիրներէն , այն հանգարտած
կիրքերէն , և այն օրինաւոր հաճոյքնե-
րէն , որոնք տրուած էին ժողովրդոց , ա-
ռաջին կայսրութեան ձեռքով :

Այսպէս , 1815էն ետքը , ամեն օր
կը ճշմարտի Ս . Հեղինէի գերւոյն այս
մարգարէութիւնս . « Ո՛րքան կռիւներ ,
արեանհեղութիւնք և տարիներ դեռ
պէտք են , որպէս զի այն բարիքն զոր
կը ցանկայի մարդկութեան համար՝
յարդիւնս գան » :

Խորուշիւն ճովուց .

Հին և նոր աշխարհքն ու երկրագնտիս այլ և
այլ մասունքն իրարու հետ կապելու համար՝ ձը-
ղուած ու ձգուելք ելեկտրական թելք պատ-
ճառաւ եղած չափմունքն՝ ընդհանուր գաղափար
մը կու տան ծովուց համեմատական խորութեա-
նը : Հասարակօրէն ցամաքաց մօտերը նուազ խո-
րութիւն ունին ծովերը . ինչպէս Պալցիկ ծովն
ընդ մէջ Գերմանիոյ և Շուեաաց ծովափանցն
իբր 120 անգղիական ոտք խորութիւն ունի . Ա-
զրիականն ընդ մէջ Վենետիոյ և Դրեստի՝ 150
ոտք : Ընդ մէջ Գաղղիոյ և Մեզղիոյ մեծագոյն խո-
րութիւնը ծովուն 500 ոտքը չանցնիր , մինչդեռ
հարաւային արևմտեան մասն աւելի քան 2000
ոտք խորութիւն ունի :

Եւրոպիոյ հարաւային ծովերն աւելի խոր են
քան թէ ներքին ծովերն : Ճիպիլդերրայի նեղու-
ցին անձկագոյն մասին խորութիւնն է իբր 1000
ոտք , և դէպ ՚ի արևելք այս խորութիւնն է 5000
ոտք : Սպանիոյ ծովափունքն ինչուան 6000 ոտք
խորութիւն ունին : Բարեյուսոյ Գլխուն արևմը-
տակողմն ինչուան 16000 ոտք խորութիւն գըտ-
նուեր է , և Ս . Հեղինէ կղզոյն արևմտակողմն
27000 ոտք : Հեղինակ մը կը համարի Ատլանտա-
կանին միջին խորութիւնը 55000 ոտք , և Խաղա-
ղականինը 30000 ոտք :

Բ Ի Չ Չ Ի Ո Ս .

ԺԱ .

Շառնէ ծաղկին նկատմամբ բրած
խուզարկու փորձերն առաջ տանելով
օրըստ օրէ աւելի կը զմայլէր բնութեան
կանոնաւոր հրաշալեացը վրայ . բայց
չէր կրնար նուրբ ու անտեսանելի գաղտ-
նեաց խորը թափանցել , ու անկարու-
թեանը վրայ կը զարմանար , երբ լու-
դուիկ զրացի իտալացի դաւաճանին
կողմանէ ապակիէ մեծ ոսպնածև մը բե-
րաւ , որով անիկա ճանճին եղջերկին
վրայ ութը հազար տեսողական ոսպ-
նածևներ (facettes oculaires) կրցեր էր
համրել : Շառնէ սաստիկ ուրախացաւ :

Այս գործիքով բուսակին նկնատե-
սիլ մասերուն տարածոցը սովորակա-
նէն հարիւրապատիկ աւելի մեծցած
երևցան աչքին : Ան ատեն սկսաւ , կամ
կարծեց մեծամեծ գիւտեր ընել :

Ծաղկին արտաքին ծրարը մանրա-
մասնաբար հետազօտեց . հասկըցաւ
թէ բլթակներուն պայծառ գոյնը , ձևը ,
կարմիր պիսակները , թաւիչէ կամ
փալիլուն կերպասեայ երիզներն որ չորս
բոլորալիքը կը պճնէին կամ խարիսխը
կը զարդարէին՝ պարզ տեսքով աչք զը-
ւարճացնելու համար չէին , այլ նաև
ծաղկին պիտոյիցն համեմատ արևու-
ճառագայթները բաժնելու կամ ան-
դրադարձնելու , և անոնց ուժը մեղմա-
ցնելու կամ զօրացնելու համար , որով
պտղաբերութեան գործոյն ձեռնտու
կ'ըլլային :

Յախճապակեայ փայլունութեամբ
չողչողացող օժեալ թիթեղներն՝ ան-
շուշտ ծծող անօթներու գեղձական կոյ-
տեր են , որոնք հատիկները սնուցա-
նելու համար՝ օդ , լոյս ու խոնաւ շոգի-
ներ կը ծծեն . վասն զի առանց լուսոյ
գոյն չկայ , առանց օդոյ և ջերմութեան
ալ կեանք չկայ : Խոնաւութիւն , ջեր-
մութիւն և լոյս , ստոնցմէ կը բաղկա-

նան բոյսերն՝ երկրիս հրաշալիքը , և ա-
հաւաստիկ ինչ որ կը հատուցանեն հո-
ղոյն երբ կը մեռնին :

Շառնէ առանց գիտնալուն շատ ան-
գամ ուսման և գմայլման ժամանակը՝
երկու հանդիսատես ունէր , որ ուշի ու-
շով ամեն շարժմունքը կը դիտէին և
սիրով համակարիք կ'ըլլային իր զգաց-
մանցը . ասոնք էին ժիրարտի և անոր
աղջիկը :

Այս վերջինս կրօնասէր հօրէ կրը-
թուած ըլլալով , և հայեցողական ու
միայնակեցական կեանք անցընելով՝
սուրբ եռանդեամբ լի բնութիւն մը
ստացեր էր : Գեղեցիկ , առաքինի ու
շնորհալից ըլլալուն ու մտացի կատա-
րելութիւններ ունենալուն՝ տարիաւոր-
ներն անպակաս եղած էին : Խոր ու
հաղորդական էր զգայնութիւնը , և գրե-
թէ ամեն պարտքերէն վեր կը սեպէր
գուլթն ու կարեկցութիւնը . և թէ որ
ատենաք թուրինի հանդէսներուն մէջ
թեթեւ հակամիտութիւններ հոգւոյն
ամբժութիւնը ցրուրտեր էին , հօրը
բանտարկութիւնը զանոնք մէկէն մեծ
ցաւոց մէջ ընկղմեր էր :

Իսկ հիմա կրնայ ինքն երջանիկ մը
սիրել , երբ կրօնական և որդիական կրը-
կին պարտքով զլստուած խաչին վրայ
ու զհայրը բանտին մէջ կը տեսնէ : Ա-
սով ըսել չէ թէ ազնիւ թուրինուհին
զիւրաւ տիրութեան և մաղձոտութեան
մէջ կ'իյնայ : Իրեն համար ամեն պարտ-
քն ալ քաղցր են , ամեն նուիրմուն-
քը սրտին մէջ խնտում կը տպաւորեն .
բայց միթէ աշխարհիս բարեկեցիկնե-
րուն քով կրնայ գոհ ըլլալ : Հոն է իր
տեղը , պարծանքն ու յաղթանակը ուր
արցունք մը կը ցամքեցնէ ու ժպիտ մը
կը պատճառէ : Այս գեղեցիկ ջանքն ին-
չուան հիմա մէկու վրայ միայն բանե-
ցուց ֆէնէսդրէլլոյի մէջ :

Սակայն զՇառնէ տեսած վայրկենէն
գուլթ ու կարեկցութիւն զգաց վրան :
Հօրը պէս ու հօրը մօտիկ բանտար-
կուած , աշխարհիս վրայ խեղճ բուսա-
կէ մը ուրիշ սիրելու բան չունի , և զայն
այնպէս սաստիկ կը սիրէ :

Իրաւ է որ թերևս բանտարգելոյն
դէմքը , ազնուական ճակատը , վայե-
լուչ հասակն՝ աղջկան խանդաղատա-
նացը կ'օգնեն . այլ եթէ մեծատուն ե-
ղած ժամանակը զայն տեսած ըլլար՝
երբ արտաքնայարդար երջանկութեան
մը մէջ էր , ուրիշներէն ամենևին չէր
զանազաներ : Չինքն ախորժելի ընողն
հիմա առանձնութիւնը , ձախորդու-
թիւնն ու համակամութիւնն էր : Բնա-
կան բերմամբ բարեկամացաւ հետը .
նաև սկսաւ մեծարել , վասն զի ամեն
մասամբ տգէտ ըլլալով , թշուառու-
թիւնն ալ առաքինութեանց կարգը
կը սեպէր :

Ազնուասիրտ օրիորդն՝ որ այնչափ
բարեգործութիւն ընելու յանդուգն էր ,
օրչափ որ աչքի նայուածքէ մ'ալ երկ-
չոտ էր , չափէն աւելի թերևս ամեն վը-
տանգ մոռնալով , անդադար կը քաջա-
լերէ կը ստիպէ զհայրը որ Շառնէի նը-
կատմամբ ունեցած բարի դիտաւորու-
թիւնը գործադրէ :

Հուսկ ուրեմն օր մը ժիրարտի պա-
տուհանէն նայելով՝ գոհ չըլլար ըստ
սովորութեանը պարզ ձեռքով բարև
տալ կոմսին . նշան կ'ընէ որ ըստ կա-
րելոյն մօտենայ , ու դաշն ձայնով , մեծ
կասկածով որ չըլլայ թէ մէկը լսէ , կը
սկսի հետևեալ խօսակցութիւնը հետն
ընել :

— Կարծեմ յաջող լուր մ'ունիմ՝ քե-
զի հաղորդելու :

— Ես ալ , պարոն , պարտական եմ
շնորհակալ ըլլալու փոխ տուած ման-
րազէտիդ համար :

— Եւ ոչ իսկ մտածութեան ար-
դիւնքն իմն է . աղջիկս միտքս ձգեց :

— Աղջիկ մ'ունիս , պարոն , և կրնաս
հետը տեսնուիլ :

— Այո՛ , հայր եմ , և ամեն օր շնոր-
հակալ կ'ըլլամ Աստուծոյ : Ինքը քու
վրադ մեծ համարում ու գուլթ ունի ,
սիրելի պարոնս , հիւանդութեանդ ժա-
մանակէն սկսեալ , և հիմա ալ՝ երբ բու-
սակին վրայ այնչափ խնամք ունենալդ
կը տեսնէ : Երբեմն այս վանդակներուն
ետևէն տեսած չես զինքը :

— Իրաւ . . . կարծեմ թէ . . .

— Բայց աղջկանս վրայ խօսելով՝ եզած մեծ լուրը քեզի հաղորդելու կը մտնամ: Կայսրը Միլան պիտի երթայ ու Իտալիոյ թագաւոր պիտի օծուի:

— Իտալիոյ թագաւոր . աղէկ ուրեմն, ըսել է թէ յաւիտեան իմ ու քու տէրդ պիտի ըլլայ: Իսկ մանրադէտին գալով, — վրայ բերաւ Շառնէ՝ որ այն մեծ լրոջն ալ մտացն ամփոփմունքը չէր կորսնցուցած, և անկէ հետեանք մ'աւմենեին չէր կրնար յուսալ, — իմ պատճառաւ շատ ատենէ վեր զրկուած ես անկէ . . . Թողութիւն ըրէ: Թերևս դեռ կարօտութիւն ունենամ նոր ընելիք փորձերու համար. սակայն շուտով կը դարձնեմ: . . .

— Ինձի պէտք չէ, ես ուրիշ ալ ունիմ, պատասխանեց բարեսրտութեամբ ճանճորսը, խօսակցին ձայնէն գուշակելով թէ գործիքը քովէն հեռացնելուն վրայ կը ցաւէր. պահէ զայն, պարոն, պահէ՛ի յիշատակ բանտի ընկերակցիդ, որ հաւատա մեծ գութ ունի վրայ:

Շառնէ ընդունած վեհանճնութեանը փոխադարձ երախտագիտութիւնն ուզեց յայտնել. բայց ծերն ընդհատեց.

— Սակայն թող գոնէ որ տալու լուրս ամբողջացնեմ:

Ու ձայնը և ևս մեղմացնելով.

— Կ'ըսեն թէ ապահովապէս կայսրը թագադրութեան առթով շնորհքներ պիտի ընէ: Թուրին կամ Միլան բարեկամներ ունիս. զանոնք շարժելու միջոց չի կրնար արդեօք գտնուիլ:

Շառնէ թախծութեամբ գլուխը շարժեց,

— Բարեկամ ամենեին չունիմ, ըսաւ:

— Բարեկամ չունիս, կրկնեց ծերը վշտակից աչքով. ուրեմն մարդկանց վրայ տարակուսած ես. բարեկամութիւնն իրեն հաւտացողներն ամօթով չհաներ: Ի՛նչ և իցէ, ես բարեկամներ ունիմ, ձախորդութեանց մէջ ալ հաստատուն կեցող բարեկամներ. ինձի համար ընել չկրցածնին՝ թերևս քեզի համար կարենան ընել:

— Պոնաբարդ սպարապետէն բան մը չեմ ուզեր խնդրել, կրկնեց կոմսը չոր ու վէս ձայնով, յորում յանկարծ իր հին քէնն արծարծեցաւ:

— Կ'աղաչեմ ցած խօսէ, . . . կարծեմ թէ եկող կայ . . . բայց չէ: Պահ մը լըռութենէն վերջը իտալացին անանկ ձայնի ոլորակով՝ յորում յանդիմանու, թիւնը իբրև հօր շրթունքէ անցնելով կը մեղմանար,

— Սիրելի ընկեր, ըսաւ, դեռ տրտում ես. կարծէի թէ քանի մ'ամիսէ 'ի վեր բուսակիդ վրայ ըրած դիտողութիւններովդ սրտիդ մէջ եղած ատելութիւնները մարեցան, որոնք դարչելի են Աստուծոյ և մարդու կեանքը կը փճացնեն: Երազկիդ բարերար զօրութիւնքն ուրեմն աշխարհային վէրքերդ բոլորովին չսպիացուցին: Քեզի ատելի Պոնաբարդը՝ աւելի թերևս ինձի պէտք էր ատելի ըլլար, վասն զի որդիս ծառայութեանը մէջ մեռաւ:

— Եւ դու որդւոյդ վրէժն ուզեցիր առնուլ, եռանդեամբ կցեց Շառնէ:

— Կը տեսնեմ որ այս սխալ ձայներն ինչուան քեզի հասեր են, ըսաւ ծերը՝ վեհութեամբ գլուխը դէպ 'ի երկինք վերցնելով, իբրև թէ զԱստուած վկայ կոչէր: — Ես եղեռամբ վրէժ խնդրեմ. չէ. բայց ցաւոյս առաջին վայրկեաննեռուն մէջ՝ իրաւ է՝ չկրցայ ինքզինքս բռնել, ու երբ թուրինի ժողովուրդը ուրախութեան աղաղակներով յաղթողը կ'ողջունէր, իմ յուսահատ ձայնս ամբոխին կեցցէներուն մէջ խառնեցի: Բռնուեցայ. վրաս դանակ մը գտան: Վատ մարդիկ. որպէս զի իրենց տիրոջն աչքը մտնեն, անանկ հասկըցուցին իբրև թէ ես զինքն սպաննել ուզած ըլլայի: Մարդասպան սեպեցին զիս, փոխանակ զի որդւոյս մահուանը վրայ վշտացեալ թշուառ հայր մ'էի: Աղէկ ուրեմն. կ'իմանամ որ խարուեցաւ. բայց կը հասկընամ միանգամայն որ Պոնաբարդ չար մարդ չէ, վասն զի ըզքեզ ալ զիս ալ մահուանէ ազատեց: Եթէ ինձի ազատութիւն շնորհէ, ըրած մէկ սխալը պիտի ուղղէ. սակայն պիտի

օրհնեմ զինքը, չէ թէ բանտարգելութեանս ինծի անտանելի ըլլալուն համար . — նախախնամութեան լիութի կը հաւտամ և յամենայնի համակամ եմ . — բայց բանաս աղջկանս համար նեղութիւն է . աղջկանս համար կ'ուզեմ ազատ ըլլալ, աշխարհքէ պստրեալ կենալուն վախճան տալու համար, որպէս զի հասակին վայելքը գտնէ : Չունիս դու ալ էակ մը որուն սիրտդ կապուած ըլլայ . զքեզ լացող կին մը, որուն ախորժով քու նեղեալ անձիդ ամբարտաւանութիւնը նուիրես : Հնապա հաւանեցուր իմ բարեկամներս որ քու անուամբդ խօսին :

Շառնէ ժպտեցաւ : — Բնաւ կին մը զիս չըլար, ըսաւ, կամ դառնալու չհառաչեր . ալ իրենց տալու ստակ չունիմ : Ի՞նչ երթամ ընեմ աշխարհի մէջ՝ ուր հոսկէ աւելի երջանիկ չէի : Բայց սեպենք թէ բարեկամներ, բազդ ու երջանկութիւն ալ գտնեմ, դարձեալ չէ կ'ըսեմ, հազար անգամ չէ, եթէ հոն մտնելու համար այն իշխանութեան առջև խոնարհիլ հարկ ըլլայ՝ զոր ես կործանել ուզեցի :

— Ի՞նչ . յուսոյ ամեն դռները գոցած ես դու քեզի համար :

— Ոչ երբեք կայսր անունը պիտի տամ իմ հաւասարակցիս :

— Նայէ որ խենթութեամբ ապագայդ չգոհես անանկ բանի մը համար՝ որ ընդունայն զգացումն է քան թէ հայրենասիրութիւն : . . . Բայց . . . լուռ կեցիր — ըսաւ դարձեալ ծերունին ժիրարտի — այս անգամուս ալ չեմ խաբուիր . եկող կայ . մնաս բարով, — ըսաւ ու պատուհանին վանդակներէն ետ քաշուեցաւ :

— Շնորհակալ եմ, շնորհակալ եմ մանրադէտին համար՝ պոռաց ետեէն Շառնէ քանի որ աչքէն բոլորովին չէր աներևութացած :

Լուդուիկ բանտարգելոյն առօրեայ սովորական պարէնը կը բերէր զոր մտածութեան ու ցնորից մէջ ընկղմած գտաւ, ու չուզելով միտքը չփոթել քովէն անցնելու ժամանակ բաւական սե-

պեց թեթե մը սկաւառակներուն վրայ զարնել, որով կ'ուզէր իմացնել թէ ճաշը պատրաստ է : Յետոյ սենեկին ամեն բանը կարգի դնելէն վերջը, դուրս ելաւ, լռիկ մը բարեկեղով զՊարունն ու Խաթունը, ինչպէս որ կ'ըսէր երբեմն, այսինքն զկոմսն ու բուսակը :

— Մանրադէտն իմն եղաւ, կը մտածէր Շառնէ . բայց ի՞նչպէս ես այս համեստ օտարականին բարեսրտութեանն արժանի եղայ . — և տեսնելով որ այն միջոցին Լուդուիկ բակէն կ'անցնէր, — սիրտս ասոր հետ ալ կապուեցաւ, բանտապանի կեղևին տակ անշուշտ եմ որ ազնիւ սիրտ մ'ունի . ուրեմն բարի ու զգայուն մարդիկներ ալ կան, բայց ո՞ր կու գան կ'ապաւինին :

Կարծեց թէ ձայն մը պատասխան տուաւ :

— Որովհետև դժբաղդութիւնը քեզի բարիք մ'ըմբռնել տուաւ, շատ մի արհամարհեր զմարդիկ : Ի՞նչ ըրին այս երկու անձինքը . մէկը առանց գիտնալուդ բուսակդ ջրեց . միւսը զայն լաւ ևս ճանչնալու և քննելու միջոցները դիւրընցուց :

— Ո՛հ, կ'ըսէր ինքիրեն Շառնէ, սիրտը չխաբուիր . ճշմարիտ վեհանձնութիւն մ'ըրին իրենց կողմանէ :

— Այո՛ կը յաւելուր ձայնը . բայց այս վեհանձնութիւնը քեզի ընելուն համար զիրենք կը գովես : Եթէ Բիլլիոլ յա ծնած չըլլար, այս երկու անձինքներէն մէկը աչքիդ ինչուան հիմա անմիտ ու նուաստ զբաղանաց ետեէ եղող ծեր մը պիտի երևար, միւսը վատ ու փցուն ազահութեամբ տմարդի արարած մը : Ատեն մը աշխարհի մէջ, պարոն կոմս, մարդ մը կամ բան մը սիրեր էիր . չէ . մտածութեանդ պէս սիրտդ ալ միայնացեալ էր : Հոս զԲիլլիոլայն սիրելուդ համար՝ այս երկու անձինքը վրայ սէր կապեցին, անով հետդ ընտանեցան :

Շառնէ փոփոխակի մէյմը բուսակին՝ մէյմը մանրադէտին կը նայէր : — Նաբոյէոն, Գաղղիացուց կայսր, Իտալիոյ թագաւոր . — այս սոսկալի անուանա-

կոչութիւնը , որուն ատենօք կէսը միայն բաւական եղաւ խորհրդակորոյս դաւաճան մ'ընելու զինքը , նոյն վայրկենին հազիւ թէ միտքն եկաւ :

Ինչ հոգն էր ազգային նորընտիր կայսեր յաղթանակներն ու Եւրոպայի ազատութիւնքը : Ծաղկանցը բոլորտիքը բզզացող միջատ մը աւելի նեղութիւն ու հոգ կը պատճառէր իրեն համար , քան թէ նոր կայսրութեան ըրած ամեն յափշտակութիւնները :

Կը շարունակուի :

ԱՌԱՄՔ ԻՍԼԱՆՏԱՅԻՈՅ

Աւելի լաւ է ուրիշներէն քիչ գովեստ լսել , քան թէ ինքզինքը գովել անպատշաճ կերպով :

Աւելի լաւ է հացին կէսը ունենալ , քան թէ բոլորը կորսուած :

Աւելի լաւ է ձեռքին մէջ մէկ թըռչուն մը ունենալ , քան թէ երկու հատ անտառին մէջ :

Աւելի լաւ է իմաստուն երիտասարդ մը՝ քան յիմար ծեր մը :

Աղէկն ան է՝ որ մարդ ինքն կտրէ ու ձեռք իր գաւազանը :

Կոյր մարդ , աղքատ մարդ :

Ամեն անցնող թռչուն մարդու ձեռքը չինկնար :

Ամեն աչքը գոց մարդ չիքնանար :

Եթէ կ'ուզես որ ուրիշը քեզի փոխտայ , թող որ ուրիշն ալ քեզմէ առնու :

Ոչ ոք զիտէ թէ ո՞ր աղբիւրին ջուրը աւելի երկայն կը տևէ :

Հայր և մայր՝ աղէկ բաներ են , բայց Աստուած ամենէն աւելի լաւ է :

Նախ բռնէ , վերջը ծեծէ :

Տասնուչորս արուեստաւոր , տասնուհինգ թշուառութիւն :

Մազ մը ինչուան Հռենոսին անդիու կողմը թռաւ , և նոյնպէս ասդին դարձաւ սազ :

Չատկին քահանայ ըլլալն աղէկ է :

Երբոր քսակիս մէջ ստակ ունիմ , բերանս ալ ուտելու բան ունիմ :

Այն բանն որ մարդ անօթութեան ատեն ուրիշի չըսեր , գինովութեան ատեն կ'ըսէ :

Այն բանն որ վարէն վեր կը վազէ , վերէն վար ալ կրնայ վազել :

Աստուծոյ տուածը՝ սուրբն Պօղոս չի յափշտակեր :

Ուր որ ֆրիստոս ունի իր եկեղեցին , թշնամին ալ ունի իր մատուռը :

Ուր որ սէր չկայ , ուրախութիւն ալ չկայ :

Շունը նմանի իր տիրոջ , կատուն նրմանի իր տիկնոջ :

Ամեն օր իր վերջն ունի :

Ամեն մարդ իր անձին ամենէն աւելի մերձաւորն է :

Ամեն թռչուն իր կտուցովը կ'երգէ : Ո՛վ որ երազներէն շատ կը յուսայ՝ ցնորք կը բռնէ :

Ո՛վ որ վզին կը զարնէ , գլխուն մօտ կը զարնէ :

Այո՛ և ոչ՝ խօսակցութիւնը շատ կ'երկրնցընեն :

Գէշ թռչունները՝ քիչ անգամ աղէկ օդ կը բերեն :

Գէշ շունով որս ընելը՝ աղէկ չէ :

Նոյն բանին համար շատ անգամ ծեծ ուտելը՝ գէշ բան է :

Մինակուկ անապատ երկիր մը մշակելը աղէկ բան չէ :

Քարի վրայ կտրուկ սուր ալ զարնելը գէշ է :

Ամեն երկրի մէջ սափոր կը կոտրի :

Առաւօտեան ժամը ոսկի կը բերէ բերանը :

Երբոր ծերերը կ'երգեն , երիտասարդները կը կարկաչեն :

Ամեն յիմար՝ իրարու եղբայր :